

ՄԵՐ ՏԵԿԾԻՒՅՆ.

ՄԵՐԸ ընդ մերթ հրապարակապէս երեւան են գալիս այլ և այլ կարծիքներ Հնչակեան կուսակցութեան գործունէութեան մասին և այդ կարծիքներն ապացուցանում են, որ ոչ միայն մեր, այլ առ հասարակ յեղափոխական գործունէութեանը ունաց կողմից հասկացվում է շատ սխալ ու թիւր կերպով: Մեր խօսքն այն մամուլ կոչված թղթէ կեղտուո փարանների մասին չէ, ի հարկէ, որ օտարակերի պէս «Հնչակից վրա անընդհատ յարձակվելը, նախանձարորբոք՝ մեր զէմ զօրպարտելը, մեր գործերն ու գաղափարները զարմանալի տգիտութեամբ, իմաստակութեամբ և թէ ջեղուխութեամբ իմեղաթիւրգած կերպով բացատրելը իր պարագ կեանքի բան ու գործն է շնորհ: Եւս առաւել այդ շուրջ այ ա ն մամուլը միայն այդպիսով է շարունակում իր գոյութիւնը: Ու այդ առասակ մամուլը բայցի վայրահաջութիւնից ուրիշ ոչինչ գործ չը գիտէ, և պատիւ կը լինէր նրան, եթէ նրա խօսքերին ուշաղրութիւն դարձնէինք: Թէեւ, խոստովանիվում ենք, որ նա իր չարբաստիկ գոյութեամբ ընդունակ է հայ հասարակութեան մէջ ցանել միայն վհատութեան, թերահաւատութեան ու գեմծրախիլացիայի (անբարցականացման) վարակիչ սերմերը:

Այսպէս, գառնում ենք ուղղակի հարցին:

Այն ասողներ, թէ Հնչակեանները «յախուռն» են գործում և գրանով ուղղում են յայտնել թէ Հնչակեաններն այսօր յեղափոխական մասն ակի շարժումներ են անում, միտարէն պատրաստ գելու ընդ համար շարժումների համար: Եւ այդպէս ասելով, մի շարք պատասխանատւութիւններ են գնում Հնչակեանների վրա: Մեր գործերի համար պատասխանատւութիւնից մենք խուսափող չենք երբէք: Այսօյն խօսքերն ու իրերը պէտք է գնել իրանց խօսքերը և յեղափոխական գործունէութեան սխալ ու թիւր հասկացութեամբ չը կընել մեր գործերը՝ ճշմարտութիւնից ու իրականից չը շեղեւը համար: Այսօյն մեր ներկայ խօսչեականից դիմումը մենք պատասխանելու մէջ մենք անկան ենք:

Քերով մենք զիմում ենք անկեղծ մաքերին, որոնց օգնել լուսարաննել մեր գործունէութեան տակտիկան, ընթացքը — մեր պարտականութիւնն է:

Կախու և առաջ նայենք, թէ պահնից մօտաւորապէս երեք տարի առաջ ինչ հասարակական տրամադրութիւն ունէր հայ ժողովուրդը:

Ուսուրի ու ուսական վերջին պատերազմից յետոց բերլինի գաշնագրութեան մէջ քաղաքական բերմանների շնորհավագրվեց հայ ժողովուրդի վիճակը իրեւ բարեկարգութիւնների կարօտ մի վիճակ: Թիւրը աէրու սկանական վրա պարտականութիւնն զրկեցաւ անել հարկ եղած վարչական բէֆօրմերը, որոնց գործադրութեան պահանջող ու հսկող յայտնիքան իրանք եւրոպական մէծ պետութիւնները: Թիւրը կառավարութիւնից այդպիսի մի պահանջ անել որը նա կառարեր ինքանակամ կերպով թերեւս ցնորդ եր և խոսունակ պահանջի գործադրութեան հսկել թերեւս նոյնչափ մէծ ախտութիւնների ժիշուած սակայն, այն է, որ եւրոպական մէծ պետութիւնները պէտք ունեին թիւրը պետութիւններն իրանց ձեռքի տակ գցելու, իրանց անօրէնութեան ենթարկելու, և 61-րդ յօդուածն էլ Պարիզի 1856 թ. ու բերլինի գաշնագրութեան այն բարձարագութիւնների շարքումն էր, որոնցով եւրոպական տէրութիւնները ձգնում էին հասնել իրանց այդ վերջած նպատակին: Մասնաւորելով մեր խօսքը հայկական խնդրի վրա, նրա պահանջի գործադրութեան երբէք լըջորէն հետամուտ չեն եղել եւրոպական մէծ աէրութիւններն այլ և ընդհակառակն, նրանց շահը պահանջի է միշտ առկախ թողնել այդ խնդրիը, որպէս զի իրանց ձեռքին միշտ մէկ աւելորդ զէնք ունենան թիւրը տէրութեան գէմ: Եւ այդ զէնքը, 61-րդ յօդուածի գործադրութիւնը պահանջելու պատրուակի տակ, 1878 թ. մինչեւ հիմա շատ անդամ գործածվել է թիւրը կառավարութիւնն գէմ եւրոպական այս կամ այն տէրութեան ձեռքով: Այսպէս կամ այնպէս, իրողութիւն է, սակայն, որ բերլինի գաշնագրութեամբ հայկական խնդիրն անցնում էր միշտ այն իրաւունքի շըլանը և խոստանում էր հայերին իրանց երկրի վիճակի բարեկարգութիւն,

որպան էլ չնշն լինէր այդ բարեկարգութիւնը թէեւ խօսքը մեծ: Այդտեղից հայերի մէջ առաջացան շատ յոշ-սեր, իրանց կեանքի վերանորոգման իղձեր, զարկ եղաւ ազգային ինքնաճանաւութեան և տեղի տվեց այնպիսի տրամադրութեան, որպիսին կարող էր ունենալ երկար տարիների մի բանտարկված, որին դային ասէին, թէ քեզ վաղը պէտք է արձակէն: Բայց լուսից ընկնողն աւելի շուտ կարող է սպանվել քան լրից: 61-րդ յօդ. գործադրութեան նկատմամբ այդքան յօյսերը, իղձերը, այդքան վատահութեամբ ու անհամբութեամբ սպա-սելը եթէ զուր յատնվէին, յուսախարբութիւնը պէտք է լինէր սոսկալի: Ննչպէս էլ եղաւ: Կաւ ըմբոնած չը լինելով հայկական իրականութիւնը, չըմբոնած 61-րդ յօդ.-ի նշանակութիւնը Եւրոպայի նկատմամբ, ցնորամիտ հաւատ ունենալով դէպի Եւրոպական այս կամ այն տէրութեան բարի, մարդասէր, քրիստոնէասէր նախաձեռ-նութիւնը, 61-րդ յօդուածի գործադրութեան վերաբերութեամբ,—հայերն իրանց առաջն յօյսերի ցնծու-թեան մէջ ծափահարում էին 61-րդ յօդուածը, ծա-փահարում էին Եւրոպային և երկնային մանանայի պէս սպասումնրտ բարի նախաձեռնութեանը . . . Նրանք սպասում էին մինչեւ վերջին տարիներս . . . Սակայն՝ ընդ-հակառակն: Ճողովոյն վիճակը՝ գնալով՝ աւելի վատիմա-րանում էր: Տէրութեան հարկային ու ֆինանսական սիս-տեմն աւելի իստութեամբ ճնշում էր իր տակ ժողովորդին: Հարկերի, պարտերի փոխարէն գիւղացու հողը, սաւարը, բերքերը և եղած-չեղած աննշան դրամն անցնում էին տէրութեան, պարտատէրերի, վաշխառունէրի, կապալա-ռունէրի, կալուածատէրերի ձեռքը: Բացի այդ օրդանա-կան, ներքին ցաւերից, շարունակվում էին աւելի խստու-թեամբ ամեն տեսակ ատօրինութիւններ, աւաղակութիւն-ներ, կեղեքումներ՝ պաշտօնական, ոչ պաշտօնական ու քիւրդական, որոնք հողմի պէս ստէպ-ստէպ զարկում էին հայ ժողովորդի գլուխին, աւելում ու անցնում: Պանդը-տութեան հոսանքն էլ ընդունէլ էր մինչեւ այն ժա-մանակ չը տեսնալած ծաւալ: Թւում էր, ամեն բան փըլ-չում, կործանվում էր Հայաստանում և հայ ժողովորդն էլ մատնված էր կորստին:

Փոխարէն բարենորոգումներին՝ այդ սեւամած վի-ճակն էր թագաւորում:

Եւ հայ ժողովուրդը համակվեցաւ մի խորին տրտու-թեամբ, մի սպաննիչ անտարբերութեամբ; մի մաշող վշատութեամբ, և թուլութիւնը, հիմաժափութիւնը, յուսահատութիւնն իսպատ տապալեցին յուսոյ այն վեր-ջին բեկորներն էլ որ դեռ մերթ ընդ մերթ կայծի պէս ցայտում էին ու խկայն մարտում: Ժողովորդային գատ, հայ-

կական խնդիր, թւում էր, այլ եւս կորաւ. . . .

Այդ բոլորն այդպէս լինելով հանդերձ անհերքելի է, սակայն, որ մոխրի տակ կայծեր կային: Վերջին 25-30 տարիների ընթացքում մանաւանդ ուռութիւնքական վերջին պատերազմից ի վեր, հայութեան մէջ արգէն ըս-կըսել էր մուտք գտնել մի նոր ողի: Իրերի վիճակը չէր կարող չառաջանալ այդ նոր ողին: Դժգոհութիւնն իր գրութեամբ սաստկանում էր. սաստկանալով տեղի էր տա-լիս բոլորի զգացման, որ և կամաց-կամաց ընդհանրա-նում էր: Պահանջն էր զգացման մէկ ուրիշ միջոցով ձեռք բերել այն, ինչ կարող էր բարեկարգել ժողովրդի վիճակը: Այդ միջոցն էլ մատնանիշ էր արված նոյն լծից աղատիած աղդերի պատմութեամբ: Այդ բոլորը տեղի տուին յեղա-փոխական-ապստամբական քարոզներին: Բայց ընդհանուր վշատութեան մէջ զգացումների աղդ խուլ տրտունջն ու եւ-ուռումն չէր զուրս հանում հայութիւնն ընդհանուր ա-նորոշութիւնից ցոյց էր տվել նրան աղատութեան ճանա-պարհը բայց չէր դրել նրան այդ ճանապարհի վրա, չէր ուղղել նրա քայլերն ընդհանուր գործնական աշխատու-թեան մէջ: Հայութիւնը եկել էր ճանապարհի գլխին, ըրյանդգնելով վճռել՝ գնալ առաջ այդ ճանապարհով թէ ոչ խօսքեր շատ էր լուել քարոզներ շատ էր տեսել լոյց գ ո թ — զ ե ո ո չ բայց գ ո թ ծ ե լ ո ւ ծ րագիր, ըն-թացք, միջոց — զ ե ո ո չ: Կրան հարկաւոր էր որոշել իր գործունէութեան նպատակը, մշակել դրա ծրագիրը և այնուհետեւ ունենալ ոյժ, համարձակութիւն ու հաս-կացողութիւն առաջ երթալու իր գիմացի արիւնալից ու փշոտ ճանապարհով:

Երեւան գալով հասարակական այդպիսի հան-գամանքներում, յեղափոխական մարմնի վրա ընկ-նում էր մեծ պարտականութիւն: Այդ պարտականութիւնը կրկնակի էր — մէօրիհական (տեսական) ու գործ-նական: Կա պէտք է հետազոտէր հայկական իրականու-թիւնը՝ նրա սօցիալ-տնտեսական ու քաղաքական կողմերով. պէտք է տար գիտական մեկնաբանութիւն այդ իրակա-նութեան, որոշել դրա պատմական ֆազիսը, շրջանը. այ-նուհետեւ որոշել յեղափոխութեան պահանջի օրդանա-կան, ներքին պատճառները, և այդ բոլորից յետոյ կազմեր հայկական յեղափոխութեան թէօրիհան ու որոշել հայ-կական յեղափոխութեան իմաստն ու նպատակները: Միւս կողմից յեղափոխական մարմննը պէտք է գծագրեր յե-ղափոխական գործունէութիւնը և այդ գործունէութեան միջոցները, եղանակները, ընթացքը՝ տիրող հանգամանք-ների ու պայմանների համեմատ, ձգտելով միշտ մի կէտ նպատակի, այն է՝ պատրաստել ընդհանուր ապստամբու-թիւնը, որի միջոցով պէտք է յեղափոխութիւն լինի երկ-

րի ընդհանուր կացութեան — իրաւական, բաղաքական անսեւսական, հասարակական ու մասնաւոր:

Այս կողմանի գերն ընկաւ Հնչակեան՝ կուսակցութեան վրա: Թէ որքան աշող կերպով կատարեց իր թէօրիական գերը և Հնչակը — դա պարզորոշ կերպովցոյց կը տայ առագան, թէեւ նրա յեղափոխական թէօրիայի ու գաղափարների նպատակայալութեան ու ճշմարտութեան բաւական ապացոյց է այն՝ մի կողմից, որ նրա շուրջը կարծ ժամանակում բոլորվեցան բաղմաթիւ կուսակիցներ, որ և շուտով համախմբվեցան առանձին կաղմակերպութեան մէջ, և միւս կողմից այն, որ նրա գաղափարները գնալով աւելի ընդհանրանում են հայերի մէջ գրաւելով թարմ, չը նախապաշտված մաքերը, հին, բուտինական, աւանդական, շրջող գաղափարներով չը վարոված իմելքերը: Բայց այստեղ մեր խօսքը Հնչակեան գաղափարների մասին չէ և այդ պատճառով կանդ ենք առնում Հնչակեան կուսակցութեան դրուժունէութեան տարծում առնուն առնուն կայի, եղանակի, ընթացքի վրա:

Ինչպէս տեսանք, Հնչակեան կուսակցութիւնը երեւան եկաւ հասարակական այնպիսի հանդամանկներում, երբ հասարակական վիճակը գերեզմանի քարի պէս ծանրացած էր հայ ժողովրդի վրա: Երբ յուսախարութիւնը յուսահատութիւնը, վհատութիւնը տիրել էր ամենքին, երբ թերահաւատութիւնը, անվտահութիւնն իր ոյժերի վերաբերութեամբ կազմակերպութեամբ չայութեամբ, չը թուշնելով անցնել իր գիմազը եղած փրկութեան ճանապարհի վրա, մինչդեռ բողոքի զգացումը խեղդումը էր նրան, երբ, վերջապէս, ձանձրացած զանգակի միակերպ, տաղուկացոցի զօդանջննի նմանութիւն ունեցող անթիւ յեղափոխական պլատօնական քարոզներից, — նա, հայութիւնը, յեղափոխական գործնական գաղափարի յեղափոխական գործի էր կարօտում: Կանդնած զէմ առ զէմ այդպիսի հանդակների, Հնչակեան կուսակցութիւնը, իրբիւյեղափոխական մարմին, ճանաչելով իր պարտականութիւնը, պէտք է յոյս ներշնչէր վհատված ժողովրդի մէջ պէտք է նրա մէջ վստահութիւն ներշնչէր զէպի նոյն իր՝ ժողովրդի՝ ոյժերը, պէտք է փոխազրէր նրան գործունեութեան ճանապարհի վրա, միշտ առաջնորդելով նրան, պէտք է յնցէր նրա թմրած ոգին, յեղափոխական գրութիւն առաջնորդելու ու յեղափոխական տրամադրութեամբ տոգորէր ժողովրդին: Այդ կերպով եւ միմիայն այդ կերպով կարելի էր զնել այդ ժողովրդին այնպիսի հանդակներում, որ նա վարժվէր յեղափոխական մարմադրութեամբ, իրաւական յանձնվէր այդ հոսանքին, միշտ աչքի առջւ ունենալով արիւահայել զէպիքը, կունեներ, և զրանց

մասնակի կրկնութիւններով՝ դուրս գար իր անորոշ ու անլճաւէմն գիրքից, իր հոգեկան մեռելութիւնից:

Այդպիսի վիճակ առաջացնել՝ յեղափոխական գործնական աշխատութեան նպատակին էր: Կախ և առաջ պէտք էր ցնցել ժողովրդին, որպէս զի յետոյ կարելի լիներ առաջ բերել ժողովրդային ոյժերը: Այդ նպատակին հասնելու համար հարկաւոր էր ժողովրդին ցոյց տալ դորձ, դորձ ելու կերպ, ժողովրդին առաջնորդող մարմին և այդպիսով գնել նրան այնպիսի զրութեան մէջ որ նա այլ եւս յետ զառնալու հարքը չունենար, այլ հարկադրված լիներ միշտ առաջ զնալու, աւելի ու աւելի շրջապատռելով յեղափոխական հանդակներով: Հայ ժողովրդի արամազրութիւնը և Հայա տանի վիճակն ընդհանութեան ապստամբութեան համար պատրաստ եւ ել կարելի էր միայն այդ լինեց գործադրութիւն ոչ նոյն լինեց հանութ ապստամբութեան համար պատրաստած վարժութեան մէջ ու որոշ նախագծի արդիւնք էին կարինի, ԱՊօլսի, Սամնց շարժումները և այն բաղմաթիւ լինենքը քաշված յեղափոխական ասպատակային խմբերի քաջարի գործունէութիւնը, որոնք մի տարիից աւելի են, ինչ երեւան են եկել Հայաստանի զանազան կողմերում: Եւ այդպիսով այդ լուսոր մասնակի շարժումներն եւ ուրիշ նպատակով չեն գործադրութիւն ոչ ոչ նոյն լինեց հանութ ապստամբութեան համար պատրաստ եւ ել Հայ ժողովրդի տրամազրութիւնը, ոգին, փորձառու գարնեներ նրան յեղափոխութեան գործում: Հարկաւոր էր հայ լուսորիացած ժողովրդին զարկ տալ և առաջնորդելով զընել նրան թշնամու զէմ յեղափոխական ճանապարհի վրա: Այդ կարող են անել միայն մասնակի շարժումները, առանց որոնց հայ ժողովրդուրդը երբէք չէ կարող պատրաստ առ առ վել լին հանութ ապստամբութեան համար: Հինգարիւրամեայ թուլամորթ սարկին պատերազմ տանելու համար պէտք է նախ նրան դորձն ականակով վարժեցնել ինքնապաշտպանութեան կունեն, պատերազմին — դա է ամենաառաջնորդ ու ամենակարեւոր, կարող ենք ասել ոչ պակաս դժուար յեղափոխական պատրաստ առ առ միւն այդպիսի ժողովրդի համար: Եւ այսոր ոչ որ չէ կարող հերբել այն ճշմարտութիւնը որ այդ մասնակի շարժումներին ենք պարտական հայ ժողովրդի ներկայ յեղափոխական տրամազրութեամբ, հայկական զիակի վերակենդանութեամբ ու այն յեղափոխական արդիւնաւոր իրարանցումնը որ տիրում է ներկայումս Հայաստանում: Այդ արմատական, անիմանալի փոփոխութիւնը հայութիւնը կրեց լոկ այս վերջնն երկու երեք տարւայ լինեց գործում: Տամնեակ տարիների ամեն կարգի և ամեն տեսակ բարողչական գրուածքներն ու գրքոյներն անկարող եղան անել այն, ինչ կատարվեց մէկերկու տար-

ւայ ընթացքում յեղափոխական մի շարք շարժումներով։ Բացի այդ, սկզբ ինչ որ անկարելի էր անել յեղափոխական գաղտնի դործունեաւմեամբ և լոկ խօսքով, արպեցաւ ու անվամբ է բացայսյու կերպով գործ ծնական պրօվագանդացավ մինչդեռ զուգընթացաբար իրանց որոշ նախագծած լսած եղանակներով առաջ են գնում շարունակ ներքին կալմակերպումեան զօրացումն ու աշխատութիւնները։ Յեղափոխական ոչ թէ մերկ քարտոց, այլ թէ ո ր ի ա, յեղափոխական բացայսյու գործ և յեղափոխական կաղմակերպական ու պրօվագանդական գաղտնի աշխատութիւններ — զրանք են այն ձեւերը, ուրոնց միջոցով պէտք է պատրաստ առ առ առ եւ լընդհանուր ապրաստամբութիւնը։ պյտիսի գործունեաւմիւն է պահանջում հայ յեղափոխական մարմնից հայկական իրականութիւնը պահանութիւնը պյտիս է միշտ ձգտում գործել ջնշակեան կուսակցութիւնը։

Ճիշդ է, մեղ ասում են, թէ այդ շարժումներն առաջացրին խիստ հալածանք հայ ժողովոյի գլխին։ Բայց այդ խօսքը հայկական սուրկացած խելքի մի բնարոշ խօսք է միայն։ Ովկարող է յանդգնել լընդհանուր ապստամբութիւն պոտալ և յետոյ արանշալ երբ զրա պատրաստութեան համար պնդրաժեշտ եղանակներով գործելով յեղափոխական գործունեաւմեան բնական հետեւանք եղող հալածանքներն են առաջանում։ Չէ նմանում դա՝ բռունցը զրաբանում պահանար թաշնամին մեջնից աւելի ուժեղ է և մեղնից ել ոչ պակաս դիտէ ինքնապաշտպան լինել։ Պատերազմը պատերազմ է և անկած դիտելու վրա կանգ չեն առնում։ Գործ եղած ժամանակ՝ կայ հալածանք, և ով որ տրամադրում է այդ հայածանքների գեմի թագավորութեամբ։ Նա տեղ չունի յեղափոխական գործում, որ ասպարեզն է միւսն անձնուրացների և գալափարի աեր ու գործին հմատ մարդկանց։ Ի՞նչ է, այլ եւս իրականացած համարենք այդ տրամադրութեամբ թիւըքական առածը, թէ ա հայլն արիւն առեսաւ և վախեցաւ։ Բայց իմացեք, որ հայի արեան հոսելը և կրած հալածանքը սուրբ պատերազմում գեն նոր է սկսվում։ Եւ մենք կասենք ուղղակի։ Ապագան մեղ համար պատրաստում է արհաւիրքներ։ Ովկարող է թագ առաջ գնայ, թագ մարտնչ։ Խոկ թուլամորթը, անգործը թագ չը խօսէ. անըւշտ, նա ամեն ժամանակ մի բոյն, մի ծակ կը դանէ, ուր կը պատապարէ իր անպէտք, անդոյն ու ազրկական կեանքը։

Թ. Պ. Թ. Ը Կ Ց Ո Ւ Թ. Ւ Կ Ն Ե Բ

ՆՐԱԿՈՒՅՆԻՐ ԹԻՒՐԳԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅ ԱՍՊԱՏԱԿԱՅՅԻ ԽՄԲԻ ՄԸ
ԱՐԻՒՆԱՀԵՊ, ԿՈՒՒԾ ԹԻՒՐԳԱՅ
ԶՕՐԱՅ ՀԵՏ.

Խորդկայ, 17 յուլիս 1892.

Կախորդ թղթակցութեամբս հաղորդած գեպքերեն ետք գուրուչ այս ի գաւառակին մէջ հայոց վիճակն նոր կերպարանք մ' առաւ. կառավարութիւնը սկսեց գործադրել կատալի հայածանքներ և տան ըստ մեաց՝ որ կոպիտ ժամանակներու ձեռքը խալալիկ ըստառնար այլ եւ այլ խայտակութեամբ եւ երիտասարդներով լցուելով կառավարութիւնը հարկադրուեցաւ մաս առ մաս այլ եւ այլ քաղաքներ փոխադրել անոնց բաւական տանջանքներ տալէն վերջ։ Մինչեւ ց' արդ 7 երիտասարդ ըստ հարեւալով հանդուրժել այդ տանջանաց՝ բանտի խոնաւ պատրու մէջ և շնչար տակ մեռ ա ած են։

Այս աղեկուր գեպքերը լսելով եւ տեսնելով՝ Մ ե ծ-Ա ր մ տ ա ն գիւղէն հ ա ճ ի գ. ա լ ո ւ ս տ ա ն ո ւ ն ե ր ի տ ա ս ա ր դ ը որ յայտնի ընտանեաց զաւակ է, կը սկսի հայրենասէր երիտասարդաց սիրու տալ՝ անձնապաշտպանութեան զէնքով գործել։ Նոյն գիւղի միւր ի բ ի փոխանորդ Ո ե ր ո պ ա ն ո ւ ն հ ա յ լ լ ս ե լ ո վ հ ա ճ ի գ ա լ ո ւ ս տ ի պ ա յ դ ա յ դ ա յ ն կը ա ե ղ ե կ ա յ ն է ։ Մի բանի ժամ վերջ գայմագանի հրամանաւ հ ա ճ ի գ ա յ ո ւ ս տ ի ն ե ս տ ու ն ը կը պաշտպանումը մը ժամանակներ (Հեծեալ սատիկանք)։ Սակայն հ ա ճ ի գ ա լ ո ւ ս տ ը ի ր այդիները գացած լինելով իմանալով պատուհասը, 10—15 քիւրդ եւ հ ա յ լ ընկերներու հետ կը յաջողի ապաստանիկ Մ ն ց ո ւ ր ի յ ե ռ ն ե ր ը քիւ ժամանակէն վերջ հ ա ճ ի գ ա լ ո ւ ս տ արդէն ի ր ձեռքին աակ հունենայ 100 անձէ բաղկացեալ մեծ խումբ մը որ կը սկսի գործել իւրեւ ասպատակային խումբ։

Ժամանակ մը վերջ Վենց — ըրբուան գիւղը երթալ՝ գիշերանց վիները մատնող Արուպի տունը կը կոխէ եւ կը սպանէ հրացանի գնտակներով։ Գալուստն եւ իր ընկերները անհետացած էին իւր վայ հ ա ս ա ն ո ս տ ի կ ա ն ն ե ր ը որք գիւղին հ ա ր ու ս տ ն ե ր ու տ ու ն ե ր ը կ ը բ ն ա շ կ է ի ն ի ր եւ գիւղն պ ա շ տ պ ա ն ա ն ։ Ժամանակմք կը սկսին ուշ գիշերով այս կողմ այն կողմ վաղմողիկ տունը իսուլարկներով կանանց գլխին սպանալիքներ տեղալով թէ իւր սպաննողի ետեւէն են ինկած։ Այս ա շ ի ա ռ ո ւ թ ի ւ ն ն ս ա կ ա յ ն ա ն օ գ ո ւ տ կ ա ս ա ն ց ն ի գ ա յ մ ա գ ա մ ք գ ի ր ա ծ ե ր կ ը ն է ա ս պ ա տ ա կ ա յ ի ն խումբի հ ե տ ք ե ր ը գ տ ն ե լ բ ա յ ց զ ա ր ձ ե ա լ պ ա տ ա ր գ ի ւ ն ։

Այս գեպքեն բանի մ'օր վերջ երկիւղ կրելով նորանոր գեպքերէ նոյն գայմագամք կը ժամանէր մէկ բաք է զը (սատիկանաւուն՝ որ զանտի գիւղէն մէկ ու կես ժամ հետու ձորի մը մ.ջ), երբ յանկարծ գիշերով ալ-

մուկ մը կահարեկէ ոստիկանները։ Անմիջապէս ամենք զեր կը կենան՝ զինուելով և կը տեսնեն որ իրենք պաշարուած են համի Գալուստի խմբէն Կոթ կը սկսի. Հայեր քաջութեամբ կը պաշտպանուին եւ քանի մը ոստիկան կիյնան, մնացեալք կը ցրուին. . . Գալուստի խըմբի նպատակն էր այդ ոստիկանատան մէջ եղած հայ բանտարկեալքն ազատել սակայն գայմագամն նախապէս գուշակած ըլլալով որ այդպիսի փորձ մը կրնայ ըլլալ՝ բանտարկեալքն կանխապէս Խրդնկայի բանտն էր փոխադրած։ Հետեւեալ առաւօտեան գայմագամը կատաղած կիմայնէ նահանգապետ փաշային, փաշան ալ և Պօլիս ուրիէ կը սասանայ հրահանգ՝ ամեն միջոց գործ գնելով՝ ոչնչացնել հայ ասպատակային խումբը։ Նահանգապետը հրահանգի համեմատ բազմաթիւ հեծելազորը կը զրկէ Գալուստի խումբը գտնելու և պետք եղածն ընելու Անոնք կը գտնեն ասպատակային խումբն ապատանած Մնցուրի Եւուանց ժայռերու ու բարդյներու մէջ ուրիէ գնատակները կը սկսին առատութեամբ տեղալ զօրքին վայ։ Կոթ կը տեսէ կէս ժամ։ Զօրքերու հրամանատարը 4 զինուոր եւ երեք ձի կը սպանուին եւ վիրաւորուածներ կրլամ։ Ֆեննելով իրենց հրամանատարի մահը զօրքերը կը ցրուին։ Հայ հրասակախմբին կը մնայ 8 հըրացան եւ երեք ձի։ Կառավարութիւնը ահարեկեալ այս խմբէն՝ մեծ պատրաստութիւններ կը տեսնէ անոնց գէմերթալու, սակայն Գալուստի խմբին արգէն հոչակաւոր գարձած քաջութիւնը գրաւական մ' է թէ անիկա գեռ երկար պիտի գործէ Հայկական յեղափոխութեան համար, ինքն ալ՝ բանի մը ուրիշ հայ նշանաւոր հրոսակաց խմբերու հետ՝ օրինակ հանդիսանալով մեր թշուառ ժողովողեան

ԱՐՄԵՆ

Տիգրանակերտ, 16 յուլիս 1892.
Քաղաքիս Հայ Հասարակութեան վիճակն խիստ
տիսուր և յոյժ գծուարահանդուքիլի եղած է: Ոճա-
գործութիւնք, աւազակութիւնք եւ հարստահարութիւնք
տվյալական զեպքեր գարձած են զբեթէ, ի բաց առ-
ևլ գանակոծութիւնք եւ Հայ հոյանք որ միշտ Հայի բա-
ժինն է: Տեղական կառավարութեան մօտ անլուելի ե-
ղած են եւ կըլլան Հայի արդարացի գանդատներ եւ բռ-
դաքչներ:

Գեր անցեալ յունիս 3-ին օրը երեք ճամբորդ մը-
շեցւոց գիտակներն տեսնուեցան քաղաքէս և ժամ հետի
Գ ա ր ա ձ ա տ ա զ անուանեալ լեռանց մէջ հ ա մ ի-
տ ի յ է հեծելագնդի զինուորներէ սպանեալ Տեղական
կառավարութեան կողմէն բնաւ փորձ ու հարց չեղաւ . . .
Այս պատճառաւ նոյն տեղեալը գործ ունեցալներն այլ
եւս համարձակութիւն չունին երթեւեկիեւու դարձեալ
յունիս 5 տեղայս հայ երիտասարդներէն մէկը շրջակայ
գիւղերէն Շիւք իւք ըլի կոչուած գիւղը կերթայ առու-
առու ընելու համար քաղաքին գունէն գորս կիրիէ

յանկարծ ը է ժի ի ի գետերէն մին որ հոն կեցած է կը
պոռայ և սէնտէ թիւթիւն վարո. բաւական խուզարկելէ
յետոյ ոչինչ կը դանէ: Արդողած կոկի անդթաքար խեցչ
երիտասարդը գանակօծել եւ չարչարել. իւր օրինակին կը
հետեւին նաեւ հոն գտնուած թուրքերը. մօղը գտնուած
զրամը եւ ժամացոյցը կ' առնեն եւ այդպէս կիտակինդան
զիմակի մէջ մերձակայ թաղի պահականոցը կը տանին:
Նոյն տեղի ոստիկանը եւս խուռն բազմութեամբ ձեւ-
ներն կապած գանակօծմամբ Պ ա շ գ ա ն ւ ը զ ը կը
տանին: Գօմիսէրի տեղեկադրութեամբ ի բանդ կ' առաջ-
նորդուի:

Հայ կին մը քաղաքէս հ բոսէ հեռի զ ը թ ը լ պ ը լ
գիւղէ քաղաք իւր հիւանդ մօրն սցելութեան կուգայ
եւ վերադարձին քաղաքին դոնէն քիչ հեռի ճա-
նապարհին մէկ կողմը կսպասէ իւր միւս գիւղացի ըն-
կերները ։ Երեք թուրք սրիկայք նշանելով զայս խեղճ կը-
նոջ վրայ կը յարձակին եւ բանութեամբ մերձակայ պար-
տիզի մը մէջ կը մացունեն. պատիւը բանաբարելէ զիսի
վրան գտնուած զարդերը ոսկելունները հաւաքելով կը
փախչին: Ի վերջ կնոջ ընկերները իւր հեծկլտանաց եւ
ողբաց ձայնը լսելով կը գտնեն եւ կիսամեռ ի գիւղ կը
փոխագրեն: Հետեւեալ օրը կը բողջեն տեղւցս կառա-
վարութեան. անլսերի մնաց եւ այս կինը ցարդ ծանր
հիւանդութեամբ կը տառապի:

Այսօրինակ գեղեցիքը շատ կան հոս, բայց որ մէկը պատմենք . . .

ԵՀաւասիկ Տիգրանակերտի վիճակը.

ԱՐԵՎԱԿ

Ե. Գալուստյան, 13 օդուառուի 1892.

Ա իմակնիս գնալով կը ծանրանայ. Կառավարութիւնը
եւ անկէ գրդուալ մողեւանդ թուքիրը յայսնի կեր-
պով զինած են հայոց գէմ. պատրւակ կը փնտուեն միշտ
ինսդիր յարուցանելու համար, եւ ամենաշնչին պատճառ-
ներով աղջի եւ պատոյ գէմ ծանր նախատինքներ տեղալ
ամենօրեայ սովորական բաներ գարձած են:

Ջաւալի է որ ներկայ խռովեալու պղտորեալ վիճակ մը
քանի վատ ու անպիտան հայեր իրենց շահու միջոց մը
դարձուցած են և ամենասորին զօսպարտութիւններով
կամբաստաննեն ընդհանրապէս հայերը և մասնաւորապէս
հարուստ դասուն պատկանող մեր աղդայինները, իրերեւ
յեղափոխական եւ այսպիսով մոներու կառավարութեան
հային իւղ կը բանեն: Այդ զօսպարտիչներուն մէջ առաջն
տեղը կը բանէ մէկը՝ Ա. Հ. Ք. Ե. Շ. անուն փաստա-
բանը, ամենացած տէսակէ արարած մը որուն կեանքը
ստութեան, նենդութեան, խարդախութեան և այլ ան-
րարցականութեան ու ամօթալի գործոց երկայն շարք մը
կը կազմէ. ոսքէն մինչեւ գլուխը մղութեան ու ապա-
կանութեան տղին մէջ շաղախուած սողուն մը: Աս իւր
արքեալ վիճակին մէջ որ իր սովորական վիճակն է, բարձ-
րաձայն կաղաղակէ մէ և հայոց տաւները պահուած զինք
և այլ ռազմակիթերը կան. եկեղեցւոյ մէջ ինսդահօմներ

պահուած են և եւն: Խոչական հայեր հեռատեսելով թէ ինչ ծանր հետեւանքներ կրնային ունենալ այսպիսի երեւակայական ցնորաբանութիւններ զօրս ամենայն սիրով լսելույց տրամադիր է տիմար կառավարութիւնը, խըստի բողոքելով այդ խռովարար անձին պատժութիւնը պահանջնեցին: Նենդամիտ պաշտօնեայներ ապահովիչ խօսքերով թէ եւ կը ճամբեն զանոնք, բայց քիչ ժամանակ վերը Ս ի ր է ճ ե ա ն Ս ա ր գ ի ս ա նուն պակասամիտ հայու մը կը թելազրեն փայլուն խոստումներով՝ որ մէ յմէկ տեսակ զբարտութիւններով ամբաստանէ այն հարուստ հայերը որոնք մասնակցած էին այն բողոքին: Սերդիս՝ որուն ցնորամիտ ու խենթ ըլլալը հանրածանօթ է և նոյն խեկ կառավարական մարդահամարի ցուցակին մէջ ալ այնպէս արձանագրուած՝ ուրախութեամբ յանձն կառնէ այս աղբավաս պաշտօն, մտածելով թէ ալ անկէ վերջ ձրի տուն, պատիւ ունենար, ինչպէս խոստացած էին իրեն, առանց աշխատութեան իւր ապրուստը եւ այլ պէտքերը պիտի հոգացուէին, դրամ պիտի ունենար, հարուստ պիտի ըլլար—ինչ հրապուրիչ բան: Կա կաճապարէ կառավարութեան ցոյց տուած կերպով փաստաբան Աւ Ք ի խմբագրութեամբ իխպ առն ամէն եր (զեկուցագրեր) պատրաստել որով կամբաստանէ Մ. Յ ա կ ո վ բ ա ղ ա չ ի ւ ս ե ա ն լ ։ Գ ա ս պ ա ր ա ղ ա Ս ա ր գ ա ր է ճ ե ա ն լ թէ տասներկու տարի առաջ պատահած հրդեհի ժամանակ արքունական դրօշմաթուղթեր գողցած են, ինդիր մը՝ որ արդէն այն հրդեհն քիչ ժամանակ յետոյ վերջացած է ամբաստանելոյ անմեղութիւնն հաստատող վճռագրերով: Սակայն բարբարութեան քով օրէնքը ընչ ինչ նշանակութիւն ունի. գատաւորներու տուած վճռագրեր բանի փարայ կարծէն. իրենց միայն որս պէտք էր եւ այդ որսերը կունենան իննթի մը շնորհիւ. կը մընար հիմա այդ որսերէն կարելի եղածին չափ օգուտ քաղել ուստի բանտարկեցին զանոնք. Ասկէ երկու տարի առաջ ալ Ք է մ ա լ ե ա ն Գ է ո ր գ ա լ ա ն, գարձեալ հայ վաճառական մը բանտարկուեցաւ. Կիւրինցի խենթի մը խօսքով եւ եօթն ամիս բանտարկութենէ եւ դրամական կարեւոր զահողութիւններէ վերջ միայն կրցաւ օձիքը աշզատել աւազակներու ձեռքէն: Տասն ամիս առաջ ալ գ ո ւ ս է յ ի տ գ ի ւ լ ի ք ա չ ա ն ա ն ս ո ր գ ր ի շ մ ի ք ա ն ի ը ն կ ե ր ն ե ր ո վ բ ա ն տ ա ր կ ո ւ ե ց ա ւ ե ւ մ ի ն չ ե ւ ա յ ս օ ր բ ա ն տ ի խ ո ս տ ու թ ե ա մ ա կ է ի վ ե ր ։ կառավարութիւններ միշտ վայրագ միջոցներով կը հալածէ ամերող հայ հասարակութիւնը եւ չկպտուն մը հայ մը որ աղատ մնայ թուրքի հալածանքէ: Բոլոր թուրք պաշտօնեայք եւ սատիկանք, նաև թուրք ժողովուրդն գրգուեալ կառավարութենէ, միշտ անարդանօք կը վարուին հայու հետ մենք այժմ մուցած ամեն ինչ միայն մեր մահուան կամ ազատութեան կապասեմք:

պ ե տ ա լ ա Ս է ր Մ է ս ր ո պ ե ա ն, Մ. Հ ա մ բ ա ր ձ ո ւ մ ա շ ա զ ո ւ ր ն ա զ ե ա ն, Ա ր գ ա ր ա լ ո ւ կ ա կ ա ն ը ե ւ ուրիշներ, թէ յեղափոխական են, դրամ կը հաւաքեն, Խրոմակ կը զակին և այլն: Կառավարութիւնը այս ամբաստանութիւնը հիմ բանելով՝ փութաց խուզարկել միքանիներու տոնը, ամեն թղթեր ու գրքեր կնքոյ տակ առնելով տարատ ըննելու համար բայց վիստուածներէն բան մը չը դատաւ, զի ըլ կար: Եւ այժմ չնչին բաներ կուղեն մեծցնել որպէս զի անոր համեմատութեամբ ալ մեծ լւայ այն գումար զօր ստանալու համար պէտք եղած դիմումներն ընել սկսած են. բանտն ալ լուր զըկած եւ իւրաքանչիւր բանտարկեալէ ծօ-ական սոկի պահանջած են արձակելու համար: Բայց Մարգարեան Գասպար աղան գովելի արիութեամբ մը բարձրաձայն կը գոչէ, “Ինչ կուղեն մեզմէ այս պաշտօնեայներ. կողոպուտ կաշառք, եմէ յանցաւոր ենք թող պատժեն, իսկ եմէ անմեղ՝ ինչ անունով կը պահանջնեն այս դրամներ. բաւական չէ մինչեւ ցարդ բարձր կողոպուտնին: Դանր յանդիմանութիւն մէ այս զեղծման մը դէմ. բայց թուրք պաշտօնեայներ ամշնալ դիմուն: Բողոք ալ արուեցաւ այս խնդրոյ առթիւտեամնելք ինչ ելք պիտի ունենայ: Լուցինք որ Սերաստիոյ կուսակալը այստեղ պիտի գայ եղեր քննութեան համար. հարկաւ այսպիսի համեղ պատառներ ուրիշն կիր չնել կը փափագի: Քանի՛ հարիւր անմեղ մարդոց արիւնը ծծածած ծծած ալ արուեմը պիտի չը պարարտէ իւր գծուծ մարմինը: Թողլ ուտեն, ուտեն անդադար մինչեւ որ յագենան. ոչ, անոնք յագենալ չեն գիտեր, մինչեւ որ պայթին: Զայց կը շաշի նսեւ թէ կան գեռ բաւական թուով մարդիկ, ի հարկէ քիչ շամաս ստակի տէր, զուրնիք կառավարութիւնը պիտի բանտարկե եւ տուներնին ալ խուզարկէ: Ի՞նչու որպէս զի ստակ կորզէ: Խեղճ լեռնաբնակ աւազակներ, բաշաքները իշէք, որպէս զի աւազակութեան արհեստը աւելի լաւ սորվիք: Պաշտօնեաներէն մէնքն ալ փափագ յայտնած է որ հայ կանանց եւ օրիորդաց վասն խուզարկելու պաշտօն ալ իրեն արուի.

Գ Ա Վ Ա Մ

Խօղդատ, 24 յուլիս 1892.

Ահա թէ ինչ ահ ու սարսափ կը տիրէ երկը չորս ամսէ ի վեր. կառավարութիւնը միշտ վայրագ միջոցներով կը հալածէ ամերող հայ հասարակութիւնը եւ չկպտուն մը հայ մը որ աղատ մնայ թուրքի հալածանքէ: Բոլոր թուրք պաշտօնեայք եւ սատիկանք, նաև թուրք ժողովուրդն գրգուեալ կառավարութենէ, միշտ անարդանօք կը վարուին հայու հետ մենք այժմ մուցած ամեն ինչ միայն մեր մահուան կամ ազատութեան կապասեմք:

Թէ ինչ են կառավարութեան եւ պաշտօնէից ընթացք քաղաքին հայերու հետ, թշլ տրուի ինձ փոքր ինչնը կարագրել, բաշաքիս կառավարչին վատութեան եւ բարբարոսութեան չափն անցած եւ ոչ որ կրնայ համբերէլ իւրաքանչիւր բայցարկին կար:

նել թէ բարյապէս եւ թէ նիւժապէս, եւ զոր սուլթա-
նը միայն կը վարձատրէ իրը իւր հաւատարիմ պաշտօ-
նեայն: Թող չը խաբուին ամեն անոնք, որք կը լսեն եւ
կամ կը կարգան ըրագրաց մէջ թէ Կատարեալ անդոր-
րութիւն կը տիրէ, եւ մենք կը պատասխանեմք թէ սուտ
է, կը խարեւ. բայց զ՞նի. նեղանիքը:

Թօռլր կառավարութեան կողմանէ տեղի ունեցած
զիշտմունքն ու հալածանք խիստ շատ են եւ արգէն ծա-
նօթ, զորս յիշել հարկ չեմ համարեր. սակայն քանի որ
նպատակս քաղաքիս հայոց եւյունաց վիճակը նկարագ-
րել է, պատմեմ մի քանի դէպեր:

Թօռլրն իր զայրոյթ ոչ միայն հայոց վրայ կը թափէ,
նորա Ճեշմունք եւ բոնութիւնք ոչ միայն հայոցս համար
գործադրելի կը մնան, այլ առ հասարակ ամբողջ նորա
բոնապետութեան տակ հեծող ժողովրդոց համար: Քա-
ղաքիս յշն հասարակութիւնը որ հայոցս պատահած ա-
ղետից առջեւ անտարբեր կը մնայր, իրեւ թօռլրի հա-
ւատարիմ հպատակ եւ չէր փափագէր հայու գործակից
ըլլալ, վերջերս պատահած մի քանի դէպեր ապացույին՝
թէ նորա (թօռլրի) նպատակ չէր միայն հայու զօրու-
թիւնը ջատել եւ ոչնչացնել այլ բոլոր ժողովրդոց,
եւ որոց միակ եւ ազգու միջոց էր դտած՝ բացի կառա-
վարական ամեն տեսակ ճնշումէ ու հալածումէ՝ բոնի
թրքացնել: Եւ ահա գէպք մը: . . . անուն յշն գիւղի
մէջ Մ ա ր ի կ օ անուն յոյն օրիսրդ մը նշանուած էր Տ ի-
մի դ. ը. ի ո ս անուն երիտասարդի մը հետ, որ երկու տա-
րիէ ի վեր է ն կ ի ւ ը ի կը գործէր: Սշն գիւղի հա-
րուստ թօռլր մը լսելով աղջկան գեղեցկութիւնը, որ մը
բոնի նորա տունը կը մտնէ զայն տեսնելու, եւ զմայլե-
լով նորա գեղեցկութեան՝ քանի մ' որ վերջ լուր կը
դրէկ նրա ծնոլաց, թէ այսպիսի գեղեցիկ աղջկի մը քու
տանդ չը վայելէր, պէտք է որ ինձ տաս: Աղջկան
ծնոլք բացարձակապէս կը մերժեն: Երբ յիշեալ թօռլրն
կը տեսնէ թէ մերժուեցաւ իր առաջարկ, կը գիմէ բրո-
նութեան, եւ նոյն գիշեր մի քանի զինեալ մարգերով կը
մտնէ նորա տունը եւ կուղէ բոնի հանել: Նորա ծնոլք
եւ եղայլունել կը դիմանան եւ կը պատասխանեն թէ ի-
րենց գիտեներն ալ միասին պիտիյանձնեն. Եւյայնժամ
կոկի տոսկակի կոխ մը. աղջկան ծնոլք ընդ երկար գէմ
կը դնեն թրքաց եւ սրերի հարուածների. բայց
ամենն ալ ծանր վերքեր ընդունելով կիյնան մահամերձ
եւ թօռլրն կը յաջողի անմիջապէս յափշտակել յիշեալ
Մարիկօն եւ փախչել առանց գթալու նորա արտասուաց:
Կը բոնաբարէ աղջկան պատիւն եւ կամունացնէ իր հետ:

Բայց Մարիկօն միշտ կողըայ եւ կարտասուէ իր պա-
տիւն ու ազգ. սակայն թօռլրի ոչ հարստութիւնը
եւ պերճութիւնը կը շայնեն զնա եւ ոչ նոցա ըս-
պառնական խօսքեր եւ տանջանքներ կը տկարացնեն եւ
կը վատեցնեն, այլ աւելի կը վառի եւ կը բորբոքի:
Վերջապէս կը յաջողի փախչել իւր նախկին նշանածին Տի-
միդրիսի քով որ լսելով պատահածը անմիջապէս գիւղ
վերագրած էր, եւ կերթայ նորա հետ ուղղակի էն-
կիւրի եւ գեղացոց ըրած բոնութեանց համար աղերսա-

դիր կուտայ կուսակալին: Բայց կուսակալը չուղելով գիւ-
ղացոց պատիժ մը տալ կը վանտէ աղջիկը, ըսելով ամեն
ոք աղատ է կրօնի մասին: բայց միւս կողմանէ յիշեալ
դիւղի թրքերը տեսնելով որ, որսը փախաւ եւ թէ իրենք
եւ թէ իրենց կրօնն խայտառակութեցան, աւելի ծանր
հարուած մը տալու նպատակաւ, անմիջապէս կը զիմեն
Խօղղատու չարացուք մի թ մ ա ս ա ր ի ֆ ի թէ մեր գիւ-
ղի յշները մեր թրքացուցած աղջիկը փախցուցին: Բայց
միւմէսարը վը տեսնելով որ այս ծանր գործ մը չէ, եւ
ասով ոչինչ կինայ լնել յունաց. կուղէ գյն եւ ձեւ
տալ եւ մեծ գործ ցուցնել սուլթանի, որով կարե-
նայ պատիւ եւ շըանշաններ կլել ուստի սապէս կը ևը-
րատէ թուրքերը ՝ գայեք աղերսագիր մը տուէք (որոց
օրինակը ինք գրել կուտայ իր գրագրին) թէ . . . գիւ-
ղի յշները գիշերանց տունս մտնելով մեր տուրք եւ ծըշ-
մարիւ կրօնը լնդունած հարսը սպաննեցին եւ մեղ ալ
վիրաւորեցին եւ ահա հարսիս արիւնաներկ շապիկը: Բայց
զայս ապացուցաներու համար կը պատուիրէ որ,
ուլ մը մորթեն եւ շապիկ մը նորա արեան մէջ խոթեն
եւ բերեն իրեն: Միամիտ թուրքերն անսալը նորա խօս-
քին կը կատարեն կէտ առ կէտ միւմէսարի ֆի հրամա-
նը. եւ այսպէս վատն խը նպատակին հասած շուառ
ուստիկաններ կը զգէ յիշեալ գիւղ եւ զիւղի յշն ժո-
ղովուրդը քահանայն եւ աղջկան ծնոլքը շղմայակապ
բերել տալով առանց հարցաքնութեան կը բանտարկէ
գորերու ու մարդասպաններու քով: Հոս կը բացուի զը-
ժուային տեսարան մը. բոլոր բանտարկեալք, միւմէսա-
րի ֆի գրգմանի, կսկսին ամեն տեսակ նախատալի եւ տ-
նարդ գործեր կատարել տանջել ամեն կերպով քահա-
նային վրայ հեծնել եւ լսել թէ գուք մեր էջն էք միւս
աշխարհի մէջ, բայց մենք հոս այժմէն սկոնք հեծնալ
ձեր վրայ. մօրուքէն, պեսերէն քաշել կտրել մաղերը, եւ
մինչեւ անգամ քահանային կնդուղին մէջ անմաքրել
գլուխն անցնել երեսին եւ մօրուքին քսել:

Տեղւոյս յշն հասարակութիւնը տեսնելով եւ լը-
սելով թուրք կառավարութեան լրբութիւնը կուղէ հե-
ռագրաւ բոլոգիր թէ սուլթանի, թէ իրենց պատրիարքի
եւ թէ էնկիւրից կուսակալին. բայց հեռագիրները կար-
գելուին միւմէսարը ֆի կողմանէ. ուղղակի կը գիմէն իրեն,
այլ ի զուր: Կուսակալը լսելով եղելութիւնը, քանից հե-
ռագրած է թէ հանէ քահանայն եւ յշն բանտարկեալ-
ները բայց կրկին յամառեցան եւ գեռ կը մնան բանտը
ոյն տանջանաց եւ նախատանաց մէջ: Յոյն եւ հայ ժո-
ղովուրդները սարսափած եւ շուարած են. այս խնդրի վը-
րայ խօսելու անգամ կը վախնան: Ահա ասոնք են թուրքի
տուած արտօնութիւնները զորս ինք տուաւ եւ չը յար-
գեր եւ զորս յոյն ժողովուրդը մէծամայն հոչակած էր
հանուր աշխարհին: Ի՞նչ բոնի միջոցներու չպիմէր այս-
պիսի հալածանաց եւ ճնշանց տակ հեծող ժողովուրդը մը:

Ամենահասարակ եւ պարզ վաճառ ականի մը ձեռա-
գիրը կարգիլուի, եւ եթէ ոք համարձակի հասկնալ
նորա պատճառ՝ ծանր հարցաքնութեանց կենթարկուի:

Կաեւ մօտերս Զ Է Լ Ը անուն ասպատակ մը երե-

ւան և կաւ որ ամբողջ գաղատից նահանգը սարսափի մէջ ձգեց. բոլոր կեղբաններէ մինչեւ անգամ Հալէպի եւ Աստանայի եւ Գանիայի ոի և վար ին եր ետեւէն ինկան բայց ոչ ոք կրցաւ մօտենալ նուա. Նորա զիլսաւոր թշնամին է կառավարութիւնը: Խըր լուր ելաւ թէ Զէլուքաղաքիս մօտերը եկած է, միթէսարը ֆէր թէ քաղաքը կը պաշտպանէ քսան եւ հինգ կամ երեսուն սիւգարիներով զայն ձերբակալելու զնաց. սակայն ոչ մէ զայն ձերբակալել է նորա նպատակ այլ այնպէս ձեւացնել քանզի Զէլու ուր որ կերթայ նա հակառակ կողմը կերթայ եւ երբէք չը համարձակիր նորա վրայ գնալ: Որ զիւղ որ երթայ գեղացիները կը չարքարէ թէ դուք ինչու զայն չըրունեցիք. եւ այսպէս տաս օրուան չափ ըզ-Զէլու մինտելէ վերջ ձեւնուայն եւ ամօթահար ետ զարձաւ եւ այժմ բոլոր շրջակայ գիւղեր եւ քաղաքի ժողովրդք տեսներով կառավարութեան անկարողութիւնն ահ ու սարսափի մէջ են եւ ոչ ոք կը համարձակի քաղաքէն դուրս երթալ:

ՎԱՂԻՆԱԿ.

ԿԻԼԻԿԻՈՅ ՎԻՃԱԿԸ.

28 Յուլիս 1892.

Օսուբքին ներկայ քաղաքականութիւնը տարած ու հասուցած է զհայ այն վիճակին՝ որ զայն կամայ ակամայ կը սիստեմ մասնել իր ապագային վաս եւ ալսաել իրեն իսպառ աւերամն աղետէն:

Այժմ Ալիկիս մէջ բանտարկութեանց կեղբաններ են Վտանա եւ Հալէպ. այս կեղբաններու մէջ ունին 2 եպիսկոպոսունք եւ երկու հատ ալարտիքեալ վարդապետ, վարժապետ եւ քահանայ ու ամեն կարգի աշխարհական հարիւրներով կը հեծեն բանակից խորչերու մէջ:

Ա երոյիշեալ երկու նահանգաց կառավարութեան պաշտօնեաններէն կաղմուած է մի ներքին ընկերութիւն որ պարզապետ հայկական իննդիրը իրենց ասպրուստի միջոցն են ըսած, որով կուղեն բարձրանալ պաշտօնի, յադուրդ տալ իրենց կրկց եւ այն: Նւ ահա ասոնք իրենց ձեռաց տակ ունին լրտեսներ, որք գաղանագոզ վել վասակար թղթեր կը սպազեն տալայց եւ անհատից դրանները, տուներ կոխել կուտան, կը խուզարկեն եւ ոչնչ գտնելով ամօթապարա եւ սեւերես գուրս կենեն: Մասնիշներն ու քսուները աւելի բազմացել են այս կողմերը: Հալէպի մէջ մուրք պաշտօնեայններէն կաղմեալ ընկերութիւնը Զէյլունի յեղափոխութեան առթիւ երկու տարիններէ ի վեր Մարաշի պայտացնոց նիւթապէս եւ բարդապէս մէծամեծ վասներ հասուցին. զրեթէ ամիսը միանդամ 8-10 երեւելի անձինք կը կոչուին ի Հալէպ. մի քանի շաբաթ ի զուր տեղ հարցաքններէն յետոյ կառարկեն թէ՝ “գուրք Զէյլուն զէնք եւ վատօդ կը խըս-կէր եղեր եւ վերջապէս 500 սովիէն սկսեալ մինչեւ կարողութեան համեմատ 80 սովի կառնեն, կը կողոպտեն եւ մող կուտան: Այսպէս այս պատճառարանութեամբ կանչուած մարդոց թիւը 50-ի մօտ է եւ առնուած սով-

ոյ գումարն 3000-ի: Զենք զիտեր թէ այս նիւթապէս եւ բարոյապէս կեղելմանց եւ հարսաւահարութեանց վերջը ուր պիտի յանդի:

Ալիկիս մէջ չկայ քաղաք մը, զիւղ մը, ուր անպահաս լինի յանիրաւի զըկանը, բանտարկութիւնը եւ ուրեք ուրեք ոճրագործութիւնը: Այժմ թուրք կառավարութեան նիրկայ քաղաքականութիւնը ծանր քարեն աւելի կը ծանրանայ հայոց որտին վրայ: Վտանա, Տարսոն, Հալէպ, Սիս, Հաճին, Զէյլուն, Սարաց Այնթապ բացարձակական թուրք կառավարութիւնը թող տուած է տեղացին թուրք ժողովուրդը որ խորհ հայերը ծեծեն, վիրաւորեն, կողոպտեն, հայհոյեն եւ ամեն տեսակ անարդար թափն թափն նոցա զլսոյն վրայ:

Հայ կանայք եւ աղջկումք-գրեթէ ըն կարող առանձին տեղէ մը անցմէլ ոչ եկեղեցի եւ ոչ այլուր կամ բայնիր գնալ առանց ապահովի ընկերներով: Այժմ հայուն ամեն ինչը ունեակոխ է-իր կեանքը պատիւը, ինչքը... Դեռ սուլման Համիալ հրատարակել թող տայ թէ՝ “Հնորհիւ Օգոստափառ Սուլմանի ամեն ուրեք խաղաղութիւն եւ անդրդութիւն կը ախրէ”:

ՄԵՊՐԵՄԻՒՄԻ.

ԱՅԲԱՅԻ ԼՈՒՐ.

* * * Կ Պ Օ Լ Ս Ի ց մել հաղորդում են.— Անկրկոյ հոկտեմբեր ամսոյս 7—19-ին տեղի ունեցաւ 7 ամիս առաջ ձերբակալուած 13 անձանց գատավարութիւննը, որք կամբատանուէին իրեւել յեղափոխական իրենց մօտ Հնչակեան ծրագիր, “Հնչակին թիւեր եւ զէնքեր զմնուելուն համար: Այդ անձերէ հինգն անպարտ արձակուեցան իրենց կատարեալ անմեղութիւնն հաստառուած ըլլարդ: Խոկ ութը զատապարաւուեցան հետեւեալ կերպիւ, մէկը՝ Կ ա ր ա պ ե տ թ ու բ ա ր գ ի ՞ ի բացակայութեան զատապարտուեցաւ 15 տարի բերդարգելութեան. միւսը 8 տարի շղթայակապ, երրորդը 4 տարի շղթայակապ, իսկ մնացեալ հինգը՝ հական տարի բերդարգել: Զը նայած սոտիկանութեան անոնց ուրած սոսկալ տանջանաց՝ ամբաստաննելոց ընթացքը դատարանի մէջ եղած է գեղեցիկ և օրինակելի:

* * * Խնդրում ենք թղթ ա գ ր ա մ գումարները միշտ ուղարկել ներքեւ զետեղված M. Beniard-ի հասցեով իսկ M. Daniel-ի հասցեով ուղարկել միայն գրամական մանդատ ա գ ա տ ա ն ե ր ը:

Յօդուածներ, թղթակցութիւններ, տեղեկութիւններ և թղթագրամ գումարներ ուղարկել հետեւեալ հասցեով — Athènes. (Grèce). — M. Beniard. Poste restante.

Խոկ զրամական մանդատ ա գ ա տ ա ն ե ր ը — mandat — ուղարկել հետեւեալ հասցեով — Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante

Աթէնք.

Հայկական աղաւատ տպարան: